

ԵՐԱՎԵՐ

ՀԱՅՑ. ԵԿԵՂԵՑԻՈՅ ՁԻՍԱԿԱՏԱՐՈՒԹԻՒՆՆԵՐՆ

Քլիմատոնէական հեղեղցիները, ըլլան անոնք արեւելեան ծագումով՝ Առաքիլական, և կամ քարողշական սկզբունքով՝ հետազայդարուն կարգուած, ունին իրենց արարդակական սահմանումները:

Առաքելական, առանցական, հնագոյն դարերէն ծագում առած եկեղեցիները այս յիշասակուած արարողական սահմանումները կը կոչէն ծիսակատարութիւն, որ զրեթէ հոմանիշ է խնամքով պատրաստուած ներշնչեալ աղօթքներու, չեղինակուած հայրապետներու կողմէ՝ որոնց համակ էութիւնը նըւիրուած էր աստուածպաշտոթեան սրբազնութան: Նման հոգեւոր երգեր, աղօթքներու ծխային արարողութիւններ համարուած են երկնակջ օրհնութիւններ եւ պատղամներ, ու ներշնչած հաւատացեալ բազմատեսակ խռայրուն հոգիներ:

Հայուստանին էլեկտրական ունի ծխակառարական—արարողական խթառ ձաշակառորդաստորումով սահմանաւորումներ, որոնք ամփոփուած են յատուկ Տօնացոյցներուն, և առանց դմէ բխած առօրեայ առձեռն գործածուած էլեկտրական օրացոյցներուն եւ Մաշտացներուն մէջ։ Եկեղեցական օրացոյցները ըստ բաւականի անմիջական կատարուելիք արարողութիւններուն ուղղոցոյցը կրնան համարուիլ, ուր զրուած են Եկեղեցիներու մէկ կատարուելիք կարող մը պաշտամունքները երգուելիք շարականները իրենց մասնայառուի ձայնական եղանակներով, կարդացուելիք աղօթքները մանրամասն կերպով զրեթէ

Մեր սոյն գրութեամբ կը փափառի քանզակառանուլ «Երեկոյեան» ժամերգութեանց եւ ատոնց յարակից նախատօնակներուն : Երեկոյեան ժամերգութիւնները կը կատարուին լուս ազօթքներով եւ խորհրդաւոր պարզութեամբ, ապօնուներու, քարոզներու ընթերցումներով եւ շարականներու երգեցողութեամբ : Ամէնակարեւոր երեկոյեան ժա-

մերզութեանց ընթացքին «Սր. Աստուած»ի
երգեցողութիւնն է :

Հայաստանեաց Եկեղեցին «Ար. Ասուած»ի երգեցողութիւնը (Triagon) ձօնած է Ար. Երրորդութեան Երկրորդ Անձին՝ այսինքն Աստուածառդուոյն, շատ հզրիտ մեկնարանութեամբ։ Յոյն Աւզգափառ եւ Լատին Բնդշանրական Եկեղեցին կ'երգեն «Ար. Աստուած»ը տարրեր լիժրանումով, ի յարգանս Ամենասուրբ Երրորդութեան։ Բայ աւանդութեան թերեւ «Ար. Աստուած»ի երգեցողութիւնը ծաղում տուած է Հետեւեալ ոչպիչն։ Երբ մեր Տէրը խաչափայտին վրայ հոգին աւանդեց, Յովսէփ Արևմաթացին զողահար վիճակի մէջ մօտեցաւ Պիղատոսին եւ խողրեց Անոր անչնչացած մարմինը՝ թաղելու համար։ Երբ մօտեցաւ խաչափայտին եւ զիտեց զառն կոկիծով Տիրոջ անչնչացած մարմինը, յանկարծ զոչեց։ «Սուրբ Աստուած», «Սուրբ Հոգոր», «Սուրբ Ամսմահ», որ խաչեցար փան մեր, ողարմեա՛ մեղ։ Այս ողարմեր եւ սրբայուր բացաղանչութիւնը ծաղում տուաւ «Սուրբ Աստուած»ի երգեցողութեան քրիստոնեայ Եկեղեցիներու մէջ («Փառաւորեալ և օրհնեալ»ի յաւելուածք յետաղային մուտք դործած է Հայ Եկեղեցւոյ մէջ)։

Տիեզերական ժողովներու մէջ Յովովէփ Արևմաթացին այս բացադառչութիւնը պէս պէս ձեւերով մէկնարանուեցաւ : Յոյն Օրթոտոքսներ , Լատիններ ու անոնց համեւորդները այն համոզումք ունեցան թէ կարելի չէր որ Աստուած խաչուէր , եւ եթէ «որ խաչեցար վասն մեր» Երդէին՝ աստուածութիւնը խաչուած պիտի ըլլային : Յոյն Օրթոտոքսներ և Լատիններ «Որ Աստուած»ը կ'երգեն առաջ «որ խաչեցար»ի , ի յիշաստակ Սրբ . Երրորդութեան . խոկ Հայաստաննեայց Առաքելական Եկեղեցն կ'երդէ ի յիշաստակ Սրբ . Երրորդութեան Երկրորդ Անձին՝ Քրիստոսի , չափ արդարակալի մէկնարանութիւնը : Յոյն Օրթո

առօս Եկեղեցին Քրիստոսի աշխարհիու վրայ անեցած փոփոխութիւնները՝ խաչելութիւնը, յարութիւնը, ծնունդը, մկրտութիւնը, այլակերպութիւնը կը յիշատակէ մասնայատուկ շարականի մը մէջ, Ա. Պատարադի բնթացքին, «Ար. Աստուած»ը երգած պահունակէ Հայուսաննեայց Եկեղեցին բացարաւած փոփոխութիւններուն ամբողջութիւնը պարփակեց «Առուր Աստուած»ի երգեցողութեան մէջ:

Որոյ Յոյն Եկեղեցին կ'երգէ. «Առուր Աստուած, Առուր Եւ Հզօր, Առուր Եւ անմահ, որ Խաչեցար՝ Յարեար, Ծնար Եւ Յայնեցար, Այլակերպեցար ի թափօր լերին ևայլին (բատօնի) մասն մեր, ողորմեա՛ մեզ»:

Իսկ Հայ Եկեղեցին կ'երգէ. «Առուր Աստուած, Առուր Եւ Հզօր, Առուր Եւ անմահ, որ Խաչեցար՝ Յարեար, Ծնար Եւ Յայնեցար, Այլակերպեցար ի թափօր լերին ևայլին (բատօնի) մասն մեր, ողորմեա՛ մեզ»: Հայ Եկեղեցին առարին մէկ անդամ Աւազ Ռուրաթ երեկոյեան թաղման արարողութեան, առաջին «Առուր Աստուած»ը կ'երգէ առանց «իմաստուրեալ»ի (թերեւս մատնանշելու Համար Յոյնէի Արեմաթացիի բացազանչութիւնը Քրիստոսի Համար):

Նախատօնակի արարողութիւնը դարձեալ երեկոյեան ժամերգութեանց ընթացքին կը կատարուի իրը յաւելուած արարողութիւն, վայլ մը տալու համար Եւ նախատարատաստերու Հաւատացեալները յաջորդ տօնական օրուան խորհուրդին: Նախ կը կատարուի երեկոյեան սովորական ժամերգութիւնը ու յետոյ թափօրապետ եպիսկոպոսը կամ վարդապետը շուրջառ առնելով, ինչպէս նաև զասին մէջ զանուող քահանայից դասն ալ չուրջառ առնելով, զպիեներուն ընկերակցութեամբ կը յառաջանան առեան՝ ուր կը սկսի օրուան յառաւել «Օրհնեսցուք» շարականին երգեցողութիւնը. մինչ այս, սարեկաւաղները կը կատարեն պատշաճ խնկարկութիւնը: Ասպա կ'երգուի «Հարց»ի շարականը՝ այս անդամ թափօրապետը բուրժան ի ձեռին կը խնկարկէ ընդհանուր տաճարը:

Տաղաւարներու նախատօնակներու մասին, Ար. Ծննդեան եւ Ար. Զատէկի ձրագալոյցի Հոգեցրայլ արարողութեան մանրամասն բացատրողականը զանց ընկելով, կ'անց-

նինք «Վարզավառ»ի, «Վերափոխման» եւ «Վերացման Ար. Խաչի» նախատօնակներուն: Ծանր ընթերցանութեամբ կը կարգացուին սաղմուները եւ աղօթքները: Ծատ խնամուած եւ մէծ Հոգածութեամբ կ'երգուին «Լոյն Զրւարթ»ը եւ խաղաղական աղօթքները: Երբ կարգը պիտի զայ «Լուր ձայնից մերցց» աղօթքի ընթերցման, կ'արժէ յիշատակել Հայ Եկեղեցւոյ յատուկ ծխացին օրէնքներէն պարագայ մը, որ բացարձակապէս եպիսկոպոսներու յատուկ է եւ որ կը կիրարկուի շատ բարձր հեղինակութիւն եւ Եկեղեցականարէն մէծ պատրաստութիւն ունեցող արքեպիսկոպոսնու, եպիսկոպոս, եւ կաթողիկոսներու կողմէ ցարդ: Վարզավառ կամ քահանայ մը կը սկսի կարգալ «Լուր ձայնից մերցց»ը: Երբ կէսին հասնի, ընթերցանութիւնը կը կիցնէ ու Աթուին վրայ բազմող թափօրապետը՝ կաթողիկոս, պատրիարք կամ եպիսկոպոս, Աթուէն կը զահանայ զէպի ժողովուրդ ու բարձրաձայն ինք կ'արտօնանէ աղօթքին: Եղունք Հոգուն կ'արտօնանէ աղօթքին ընթերցուելով, զպրապետը կ'երգէ «Եւ ընդհանուր աղօթք»ը եւ «Առաջի քոյ Տէր»ը եւ ապա քահանան կը շարունակէ աղօթքին ընթերցումը: Անկէ մէրջ զպիեները առևանն կ'Ալլեն, Թափօրապետը Եւ քահանաները կը ստանան չուրջառ, կը յառաջանան զէպի տաճան: Առյն նախատօնատրաստութեամբ կ'երգուի «Առուր Աստուած»ը (Խաչելութեան Եղանակով) շատ ծանր կերպուի Եւ յաջորդ օրուայ «Օրհնեսցուք» շարականն ալ իրը «Համբարձի»: Վերափոխման տօնին նախատօնակին միայն կ'երգուի նաև Հարց»ը «Որ զնախամօր», Երբ թափօրապետը կը խրնկորկէ բուրժապուտ ընդհանուր Եկեղեցին: Այսպիսի նախատօնակները պէտք է որ կատարուին մէծ նախանձախնդրութեամբ եւ բոդուաւորութեամբ եւ առանց որեւէ զանցառութեան, որպէսզի օրուան խորհուրդը շատ աղդեցիկ լրաց եւ զահուեին մէր աւանդական քրիստոնէական սկզբունքները մէր հայրապետներուն:

Նախանձախնդրութեամբ բժամնդրութիւնը մէր Եկեղեցւոյ մէջ շատ կենսական հարց մ'է ու պէտք է զործադադրուի միշտ, որպէսզի հաւատացեալները աւելի սերտ կապերով միանան աստուածապաշտութեան սուրբ ուխտին: